

Ա ոչակրաց խմբեն բանիս դէմ առ
ձեզ կը գարձնեմ և հաւաքտեմ յոր
դորս , ալ հաւատացեալ ժողովուրդ ,
դուք որ Խաչին կը հաւատայք և աշ
խարհի խաչակրութեան մէջ կը տա
ռասիք , այնպէս մի կարծէք թէ խա
չին պարափը՝ միայն կղերական գա
ռուն բեռն է , և ժողովուրդն աղատ
է : Ո՛չ , ոչ , խաչն՝ Քրիստոնեայ անուն
կրողաց ու զինուարաց առ հասարակ
անխուսափելի և նուիրական պարտիքն
է : Դուք եւս ձեր խաչերն ունիք , զոր
աշխարհիս բռնութիւնն միշտ կը պատ
րաստէ ձեզ համար . և դուք կարող
չեք ձեր թիկանց վերայէն խաչին բե
ռըն խողառ թօթափել , զի Քրիստոս
ասաց . “ Յաշխարհի աստ նեղութիւն
ունիցիք ” : Թեպէտ աշխարհիս քաղա
քակրթութիւն զօրհանապաղ կը պանի
և կը ճգնի խաչն բառնալ ձեր թիկուն
քէն , որուն տակ կը հեծէք աղխողորմ :

Սակայն ոլ կը հաւատայ , որ վեր
ցուին բռնութիւններ եւ խաչն աշ
խարհէս բարձուի , ժողովուրդն ապստ
ու երջանիկ ապրի . հաւատարութիւն
տիրէ , աղքատին խրճիթն՝ հարուստին
ապարանից բարձրութեան հետ հա
ւատարի , փաղցի աղքատ Ղաղարսա
քեհեղ ու ծիրանի հագնի եւ մեծա
տան հետ սեղանակից նստի :

Զեմք ժխտեր սակայն եթէ ճշմա
րիտ քաղաքակրթութիւնն Աւետարա
նի ընկերակրութեան և ոկրտանց վերայ
յառաջ կը վարէ իւր մեծամեծ ձեռ
նարկութիւնները . ժողովուրդին խաչն
միայն կը թեթեւնայ , բայց ոչ խսպառ
կը բարձուի :

Առէք ուրեմն , ալ ժողովուրդ Հայոց
առէք ձեր խաչեր , կարգացէք Խաչին
ճառը , սիրով ու հաւատուլ տարեք
ձեր ծանրակիր խաչեր , խաչով ելք
Գողգոթային գլուխ , խաչով մտէք ՚ի
գերեզման , խաչով ելք յերկինս առ

Յիսուս , որ կը կոչէ առ ինքն իւր ամէն
կորիճ խաչակիրներն . “ Եկայք առ իս
ամենայն աշխատեալք և բեռնաւորք ,
և ես հանգուցից զձեզ ” :

Հ Ա Մ Ա Ռ Օ Տ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ԴՊՐՈՑԱՑ ՀԱՄԱՐ

Մ'հ . Պ . Մ . Մամուրեան , որ
Հոյկական արդեան Գրականութեան
գործունի մշակներէն ամենէն անխոն
չնն է և արդիւնաշատն , Ընդհանուր
Պատմութեան Գասադիրք մի կ'ընծայէ
Հայ Գպրոցներուն , որ իւր ամիսի պա
րունակութեամբ , պատմական ուսա
նելքաց հասուն ընտրութեամբ ու
պատշաճ դասաւորութեամբ մեծ ա
ռաւելութիւններ ունի ցարդ հրատա
րակուած նմանօրինակ Գաստգրբե
րէն : Առ այժմ սոյն կարի պիտանի եր
կառիրութեան Ա . Հատորց Ա . Մասն
միայն հրատարակուած է , որ կը պա
րունակէ Արեւելքի հին Ժողովրդոց
պատմութիւնն , մի գեղցիկ ներա
ծութեամբ հանգերձ :

Որչանի փափաքելի էր , եթէ Պատ
մութեան այսպիսի մի ընտիր Դասա
գիրք ունենար նսեւ իւր պատմական
Ատլասն , ոյն է պատմական – աշխար
հագրական տախտակներն , որը պատ
մական ուսումն զգալի կերպիւ կը դիւ
րացնեն ուսանողաց համար , պատկերա
ցնելով նոցա առջեւ պատմական մեծ
անցից և շրջանաց հողովման , փոփոխման
և յաջորդութեան գլխաւոր հետքերն ,
որոնք դարուց ՚ի դարս դրոշմուել են
երկրագույն դիս վերայ : Բայց ով ՚արող

է այսպիսի մի զօհողը թիւն պահան ջել Մէծ . Երկարասիրողէն , քանի որ ամեն ոք գիտէ՝ թէ որը ափ մեծ ծախուց կը կրօսի սոյն լիսի մի պատմական-աւշուրհագրական Ատլասի պատրաստութիւն և տպագրութիւն :

Մէք մէր սոյն փափաքանաց լրումն ապագային թողով և ներկայ պատմական Դասագրքի հրատարակութիւնն մէր Ազգային Դպրոցներուն աւետելով՝ արժան կը համարիմք Դասագրքի յառաջարանն հրատարակել ընթերցողաց փոքրիկ գաղափար մի տալու համար :

Յ Ա. Ռ. Ա. Զ Ա. Բ Ա. Ն

Պատմութեան ուսումն առհասարակ մէր գլորոցներու մէջ խիստ երկրորդական , կամ շնչին տեղ մը կը բըռնէ . իսկ ուսուցման եղանակը բոլորովին անհեթեթէ : Այս վիճակին պատճառները բազմադիմի են : Ստէպ՝ ժողովուրդը կը կարծէ թէ պատմութիւնը շահաւէտ , ապրուստ հայթայթող միջոց մը չէ , այլ զուարձալի կիշտայէ , զոր ամեն մարդ կարդալով կրնայ ուսանիլ եթէ միայն կամք ունենայ . ինչպէս կ'սորվին առասպեկները Ուստի ոչ պատմութեան յատուկ դասատու պէտք է եւ ոչ գասագիրք . իսկ եթէ հնար է՝ ուսմանց ծրագրէն իսկ սրբելու է այս ապարդիւն առարկան :

Այս դասողութիւնը՝ թէեւ ինքնին թիւր՝ կերպով մը կ'արդարանայ երբ նկատենք այն եղանակն՝ որով պատմութիւնը կ'աւանդուի տղայոց . չոր ու ցամաք եղանակ՝ որ սովորաբար լոկ անուններ , թուականներ , աննշան պարսպաններ կամ կիսկոտուր ու կրծատ իւրականներ ուսցնելու մէջ կը կայանայ : Հետեւագէս՝ եթէ մէր անգէտ

դասողը մի անգամ մեղսղելի է , Գիրուն դասատուն տասն անգամ , այս ուսումն օգտակար , ախորժելի և զիւրըմբունելի ոճով շաւանգելուն պատճառաւ :

Այս թերութիւնը լեցնելու համար՝ ոչ միայն ինչպէս լեզուի և ուրիշ գիւտութեանց , նոյնպէս պատմութեան նկատմամբ պէտք են յատուկ դաստուներ որ ուսմանց այս , լոկ այս ձիւղին մէջ վարժ գտնուին , զայն իրենց արուեստն ընեն , միշտ անով պարապին , այլ և ընտիր դասագրքեր՝ ամէն կարգի և աստիճանի աշակերտաց համար : Այս կրինակի պէտքն արդէն շտուերուն զդալի եղած է : Թողով առաջնը ժամանակին , միւսը հոգալն ան հրաժեշտ է : Վարժարանաց համար այլ և այլ դասագրքեր կը հրատարակուին , սակայն տակաւին պատմութեան վերաբերալ գիրքեր շատ հազուագիւտ են : Իրաւ , կան Մէծ . Ամբոսիս Գալֆաեանի , Գեր . Նիկ . Աւգերեանի պատմութեան գործերն , բայց առաջնոյնը՝ շատ տեղ իր շփոթուագաղ ձեւով տղայոց անցարմար է , երկրորդինը՝ բարձր դասու աշակերտաց յարմարագոյն :

Դասագրքի այս պէտքը ընլու համար ահա փորձ մը կ'ընեմ՝ տեսչական պաշտօնավարութեան դոյզն ինչ փորձաւութեամբս՝ Զմիւռնից Ա . Մեսրոպեան վարժարանի մէջ : Արդարեւ ոչ միայն տեսապէս , այլ ամենօրեայ փորձով դիտած եմ որ աշակերտ մը դիւրաւ ըըմբռներ ազդաց պատմութեան անմիջական կարեւուրութիւնն և ստէպ այս ուսումնը կ'աւարտէ , պատմական գէտքեր , թըւականներ և անուններ կը շարէ : առանց համենալու . թէ ինչ կը խօսի , առանց պատմած ժողովուրեան ոգւայն և բարուց վերահասու լինելով՝ դաս

մը քաղելու . Այսպէս թութակի պէս պատմութիւն սերտելէն լաւագոյն է բնաւ չուսնիլ : Այս պատմական ամ լութիւնը կ'պատահի երբ դասատուն՝ թէեւ հմուտ՝ աշակերտին կարողութեան աստիճանը ընկատեր եւ շատ գեղեցիկ բաններ օդին կը խօսի . երբ միայն կը խօսի անոր յիշողութեան, որ կրոյ մոռացիոտ լինիլ, առւանց իմացականութիւնը կրթելու . երբ անխրախր մի և նոյն դասը կ'աւանդէ ստորին . միջն և բարձր դասերու աշակերտաց, որ տարբեր մտային մնունդի պէտք ունին . երբ վերջապէս պատմութեան դասատուութիւնն իրեն յաւ տուկ պաշտօն մը ըներ, և կըստիպուի ուրիշ դասերու ալ կոչուած լինելուն՝ հարեւանցի ուսցընել կամ տասն տարու աշակերտի մը ձեռքը տալ պատմոգիր մը, զոր քսան տարեկան պատանին անգամ հազեւ կարողէ ըմբըռնելու մարսել, կամ հարց ու պատախանիալ կրծատ, անհամ դասագիրք մը գոց ընել տալ, որու մէջ այսօր ընհասկնալով սորվածը աշակերտը վաղը կը մոռնայ :

Առհասարակ եթէ մանկուոյն մըտքին աւելի հողելի և հետաքրքրաշարժուսում մը կայ, այս ալ պատմութիւնըն է, սակայն ինչ դառն ու սոսկալի փուշերով կը ներկայի անոնց և անհնարին տաղաուուկ ու նեղութիւն կը պատճառէ, փոխանակ մտաւորական կը թութութիւն և բարցական դաս մը դառնալու : “ Վեցէն ցութ տարեկան տրղայ մը, կ'ըսէ Պ. Լամէ ֆլէօրի, արդէն կատարուն ձաշակ մ' ունի բարին չարէն, արիութիւնը վասառութենէ, մեծանձնութիւնը տիարութենէ զանազանելու : Բաւական է միայն նուրա դիտողութեանց օգնել, եթէ դասատուն կը փափաքի զանի խորհրդածելու դրդէն որպէս զի անոր բանա-

կանութիւնը տրուած դասէն կրկին օգուտ քաղէ ” :

Սակայն իմ նպատակս բոլորովին Պ. Լամէ ֆլէօրիին պատմութեան ձեխն հետեւիլէ : Այս ձեւն՝ թէեւ իր տռաւելութիւններն ունի, պատմական եղելութիւններ զատ ու անփոփ նկարագրելով, սակայն հեղինակը ստէպ կ'երկարաբանէ և ուր ուրեմն աւելորդ խորհրդածութիւններով պատմութեան շահն ու կարեւորութիւնը կը տկարացնէ : Իմ բռնելիք ընթացքս աւելի պարզէ և համեստ : Այժմ հին եւ նոր աղգաց պատմութեան օտար դասագիրքեր այնքան առատ են, այնքան կ'գտնին նշանաւոր հեղինակներ այս ուսումն մանկանց դիւրամատոց առնել, որ միայն ընտրութեան դրժուարութիւն կը կրեմ : Այս դժուարութիւնը կ'աւելնայ երբ կը նկատեմ որ իւրաքանչիւր պատմագիր իր աղգին ոգւոյն եւ հանգամանաց համաձայն ձեւած է ընդհանուր սպատմութիւնը, այնպէս որ եւրոպացի պատմախօս դասատուն անգամ՝ որչափ ընափեր և կատարուն դասագրքի առջեւ դանուի, դարձեալ պէտք կըզգայ իր աշակերտաց մտաւոր վիճակին յարմար բան մը խմբագրել կամ բերանացի պատմէլ :

Ուստի արժան դատեցի և ես, մի շատ պատմութեան դասագրքեր թըղթատելէն ետեւ և ոչ միայն սորիկորէն հետեւիլ, այլ ընտրել և աղատօրէն յօրինել այնպէս որ կարելի լինի ծառայել այս դասագիրքս մեր նորուս մանկանց կամ նախակրթական դպրոցներու :

Այժմ քանի մը խօսք ըսեմ դասագրքիս կարգին եւ պարունակութեան վրայ : Համառօտ նշանակել իւրաքանչիւր կարեւոր ժողովրդեան մէջ պատահած էտկան դէսլքերը, անոր բարցական, մտաւոր և քաղաքական վի-

Ճակը կարելի եղածին չափ պարզութեամբ ցոց տալ, այս եղած է Ընդհանուր Պատմութեանս նպատակը, որ երեք հատորէ պիտի բաղկանայ, պատմութեան երեք գլխաւոր բաժանման համեմատ։ Առաջին հատորն երկու համար բաժնեցի, առաջնոյն մէջ ամփոփելով Արեւելքան գլխաւոր ժողովոց, ինչպէս նաև Հայոց վրայ՝ պատմական իրողութիւնները, և երրորդ համը բ'ըրովին Յունաց, Կարքեդոնացւոց եւ Հռովմայեցւոց պատմութեան յատկացընելով։ Իսկ միւս երկու հատորները, միջն և նոր դարուց պատմութիւնը պիտի պարունակեն։

Առաջին մասին սկիզբը՝ Ընդհանուր գիտելքս մակադրով հատուած մը դրի, իրեւու ներածութիւն, որ թերեւս ու մանց անպատեհ թուի, տղայոց համար անյարմար դատելով, սակայն լսու լա կարեւոր է, վասն զի մասնաւոր պատմութեան մը դռնէն չ'մտած սկառը է որ աշակերտը պատրաստուի, հետեւելքը ճամբան հեռուէն նկատէ և ընդհանուր տեղեկութիւններ սահնայ մարդկային ազգի նախնական վիճակին, ցեղական բաժանմանց, լեզուաց, աշխարհական դրից վրայ, նոյնպէս կրօնական եւ քաղաքական զանազանութեանց վրայ։ Ի հարկէ տարբական դրբուկի մը մէջ կարելի և պէտք չէ այս նիւթերուն վերայ երկարօրէն ճառել, և այն կտորներն որ ընդարձակութեան

կամբացատրութեան կտրօտ են, դասատուին կը մնայ պարզել, պատմական թերութիւնները լեցընել, աշակերտին ձեռքն իրբեւ առաջնորդ առաջվ սոյն դասագիրքս։

Ամեն գժուարին խնդիրներ ոյժմ դասատուին հնարամատութեամբ կը նան դիւրմբռնելի դառնալ տղայոց։ Նոյնպէս եւ պատմութիւն մը որչափ կատարեալ լինի դարձեալ անկենդան եւ անարդիւն տառ կը մնայ, առանց դասատուին բանաւոր և հմտալի խօսքին։ Նա պարտի կանխաւ ընտրել իր դասելու եղանակն, իւրաքանչիւր դասուաշակերտաց մտաւորական ընդունակութեան յարմարցնելով իր ոճն ու իմաստը։ Օդտակարագոյնն է, ըստիս, ներկայ դասագրքիս նկատմամբ, մասառ մաս կարդացնել աշակերտաց ամէն մէկ գլուխ, ապա բերանացի լուսաբանել համառօտ կէտերն, տղոց միոքն ու սիրտը կրթելու նպատակաւ այլաձեւ հարցումներ լնել, եւ հուսկութեան դասին իմաստը շարագրել տալ եթէ տղաք արդէն փոքր ՚ի շատէ գըրելու վարժութիւն ունին։

Յուսով եմ որ հասարակութիւնն եւ ՚ի մասնաւորի դասատուք Ընդհանուր Պատմութեան այս տռաջին մասին ներողամիտ ընդունելութիւն ցոց տալով կը քաջալերէն զիս շարունակել և միւս մասներն ու հրատարակել։